

ԶՈՐՄՀԱՐԻՒԹՅՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ

Սիրելի Գովազեան.

Հայ Գրականութեան 12րդ թիւը հայերէն տպագրութեան Զորմարիւրմանեալին նուիրելու տոիթօվ ինձմէ ալ բան մը ուզած էիք, յարմար գրաւթիւն մը: Չուզեցի անմիջապէս պատասխանել որովհետեւ ուրիշ զբազումներ բանած էին զրիչս, և ասկից զատ 1912 տարին ամբողջ Զարանարիւրամեակ է, և հարկ էր որ այս համկցողութեամբ ծրագրուէր տօնախմբութիւնը և ամբողջ տարուան մէջ, հոյութեան այլ և այլ հատաւածները տօնախմբէին հայ ազգային յառաջգիւմութեան հոյակապ հանդրուաններուն ամինչէն լուսաւորը: Այսպէս չեղաւ սովացն: Մեր պաշտօնական կեդրոնները անտարբեր մնացին. և հիմայ ասդին անդին եղած նաև խապատրաստութիւններ և հանդէսներ հապճեալ նկարագիր մը ունին, և ըստ իս շատ մեծ ալ արժէք մը չեն ներկարացներ: Մենք հայերս այսպէս ենք արդէն. գործել, կազմակերպել զգիտենք. կը գործենք աճապարանքով և առանց տեսական կազմակերպութեան: Վերջը կը մտածենք սակայն լուսագոյնը, բայց այլիւս առիթը խոյս տուած կ'ըլլայ արդէն: Հայուն վերջին խելքը առոր համար թանկագիրն է: «Կեավուրը» (=հայուն) աօնարի ազըր պինիմ օչա» կ'ըսէ թուրքը:

Բայց խնդրին գանք: Բոտ իս Հայկական Տպագրութեան պէս հանդէսի մը համար տարիներ առաջ պէտք էր պատրաստուիլ, եթէ այդ հանդէսը պատմական նշանակութիւն մը պիտի ունենար, եթէ անիկա պիտի ըլլար Հայ Ազգին լուսաւորութեան, յառաջդիմութեան, գեղարուեստական ճաշակին արտայատութիւնը իր բովանդակ ինքնուրոյնութեամբ: Եթէ այսպիսի պատմական մեծութիւն մը, հոյակապութիւն մը պիտի չկընայ մարմացնել այդ արտայատութիւնը, անշուշտ աւելի լաւ պիտի ըլլար չընել ո և է հանդէս և տօնախմբութիւն վասնզի հայերէն տպագրութեան ամէնօրեայ յառաջացումը, չնորհի եւրոպիոյ և Ամերիկայի արուեստագիտական նորութիւններու և նրաւութիւններու, ինքնին տօնախմբութիւնը, փառաւորումը կը հանդիսագրէ:

Ազգը ամբողջ ազգպիսի հանդէսի մը պատրաստելու և լուսաւորելու համար անհաժեշտ էին հիմական, լուրջ, օգտակար պատրաստութիւններ, որոնց կերպոնը պէտք էր կազմեր հայերէն տպագրութեան պատութիւն մը, ոչ այնպէս ինչպէս մինչեւ հիմայ գրաւած է կամ առաջարկուած է գրուիլ, զոր օրինակ, Թիֆլիսի Հրատարակչանին կողմէն այլ բոլորովին նոր ծրագրով: Այդ ծրագիրը, իմ կարծիքով, պիտի ըլլար շատ պարզ, բայց շատ պերճախօս: Այդ գործը ոչ միայն բովանդակնելու է հայերէն տպագրութեան զեղեցկօրէն գրուած անթերի պատութիւնը սկիզբէն մինչեւ 1912, այլ նաեւ տպագրական արուեստի զարգացման պատմութիւնը. առոր համար պէտք է նմանահանութիւններ ընել այն բոլոր տպագիր գիրքերէն, որոնք արուեստաի զարգացման կայգերը (էլարե) ցայց կուտան: Առաջին անգամ ապագրուած Աւրբարագիրին կամ Պատարագամատոյցին, մինչեւ այսօրուան հրաշալի գեղեցկութեամբ տպագրուած գրուխ գործոցները, ինչ ուշագրաւ գանազանութիւն յառաջդիմական ինչ աստիճանաւորում: Հին ձեռագիրներն ու տպագիրները հանցցողներ առանց գժուարութեան դիտած են ար-

ուհստագիտական այս զարգացումը։ Այս մասին մանրամասնութեան մտնել այս-
տեղ, արդէն կը նշանակէ սկսիլ գրել այդ պատմութեան մէկ մասը։ Հին ասպա-
գիրներու գառաւորումը և անոնցմէ գաղափարուած ու կաղապարուած նմանահա-
նութիւնները շատ թանկագին և շատ հետաքրքրական արպօն մը պիտի ստեղծէին,
և այս խօսուն, պիրճախօս պատմութիւնը հիմնական շատ բաներ պիտի սորվե-
ցընէր մոզ, և գեղարուեստի պատմութեան տեսակէտով ալ անգնահատելի ար-
ժէք մը պիտի ներկայացնէր։

Հայերէն տպագրութեան նույիրուած այսպիսի հոյսակապ պատմութեամբ լու-
սաւորուած հայեր՝ իրկապէս գիտակցութեամբ և ինքնածին խոնդովառութեամբ
պիտի մանակցէին Զարսհարիւրանեակի Տօնախմբութեանց, և, իբրև յիշատոկ
այս պանծալի գէպքին, շատ գիւրութեամբ պիտի տային անոնք իրենց ուկիններն
ու լումանները գրամագլուխներ (Փօնտեր) կազմելու՝ հայ գրականութեան և հայ
գրագէտներու զարգացման և վարձատրութեան նպատակով։

Եթէ չեղաւ մինչեւ հիմայ այսպիսի ծրագրի մը առաջարկը, թո՛ղ ըլլոյ
ոյսուհետեւ, գեւ ուշ չէ. գասնզի այս տարի ալ, միւս տարին ալ հետու չին
Զարսհարիւրանեակէն։

Ահա՛, կարձ կերպով, ի՞նչ որ ես պիտի ուզէի գրել Զեր հանդէսին։

1912 Յունիս 16

ԲԱԲԴԻՆ ԵՊԻՍԿՈՊՈ

Անկիւրիա



ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱԿԱՏՔԸ

(ՀԱՅ ՑՊԱԳՔՈՒԹԵԱՆ ԶՈՐԾԱՐԻՒԹՈՒՄԵԱԿԻՆ ԱՌԹՈՒ)

Տպագրութիւնը լոյս է։ Այս անվիճելի է։
Սա բավարակ աշխարհի ծնկաչու զա-
ւանանն է բեւեռից բեւեռ։

Է.Հ.

Եւ այդ անվիճելի լոյսը չորս գարէ ի վեր ծաթուծ է՝ գոյութիւնը այնքան
վիճելի բուլերէ անցած Հայ ազգին վրայ։

×

Իր ձականագիրով, իր գարաւոր երկունքներով ու տագնապներով մեծ ա-
պատիկ ազգը, մի՛շտ, իր ամենէն փոթորկալից շրջաններուն խիկ թեւերը բացա-
է գէպի նոր լոյսեր, գէպի կենդանի գաղափարներ։ Եւ լսել թէ գտնուած են
անպատկաններ որ տիրացու մոկզիրով որակած են զայն։

×

Այս պատիկ ազգը մեծ հաւատք մը ունեցած է։ Զայն անուցած, ամէն բա-